

ԱՆԱՇԻՏ

ՀԱՆԴԵՍ

ԱԶԳԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ

ԺԱ. ՏՄԻ 1909

ՀԱԿՏԵՄԲԻՔ-ՆՈՑԵՄԲԻՔ

ԹԻՒ 7-8.

ԴԵՄՔԵՐ

ՃԻՐՎԱՆԶԱԴԵ

Ահա՝ զրագետ ճը ,
որ իր գործին ընդարձակութեածքն ու տոկունութեածքը . իր լրացմանց և արտայալութեան զօրութեածքն ու կենդանութեածքը , զրականութեան դերին և խոկութեան մասին իր ունեցած բարձր ու անկախ ընդունածովը , լլովին արժանի է « վարպետ » պատուանունին :

Ուստի մասնակիրութիւն ճը չէ որ կուզմ նոս փորձել Արդիութ հեղինակին ամբողջական գործանէութեան վայ : Հասոք ճը հազիւ պիտի բաւեր խղճմաօրէն ու ճանրամանօրէն վերլուծութեան համար բազմա-



ՃԻՐՎԱՆԶԱԴԵ (1897)

ճեւ ու ա' յնքան տեսակէտով թելաղրիչ ու շահեկան արտադրութիւնն այդ ըեղմաւոր ու լոցնաձիք ծատենագրին : Կը յանկամ միան քանի ճը մեծ զծերով ուրուագրել պատմաները այն խոր յարգանցին զոր երկար ատենէ ի վեր կը տածեն զէպ ի ծիրականդադիքի գործը՝ մին' ապահովագիւմ՝ մեր հին ու նոր զրականութեան ամենէն ամուր ու ճարռուստ կոթողներէն :

* * *

Խէ որ զիմաւրապէս կը բնորոշէ այդ գործն իմ աշքիս, անոր

« առարկայականաթիւնն » է (օհյուստիվա) : Ոչ մեկ հայ գրադեա կը ճանմանա որ այդ յատկութիւնը ունեցած ըլլայ Շիրվանզարէի չափ : Արտկիան քանատեղ էր . ինչպէս և բանատեղ է , ու մեծ քանատեղ , Աւետի Անարհնեամը : Եափի ու Մերինց պայքարող վիպասաններ էին , արտեսափ միշոցք քանի ճը որոշ գաղափարներու տարածումը իրենց նպատակ ունեցող . ԱՅս , Սուրբացն , թէպէս տարբեր աշխարհայեացրով նմանապէս փրափակնատիմթ-վիպասաններ են : Վ . Փափագիան ու Զօհրապ իրապաշտ գրականութեան հոյակապ էջեր արտայալուած են , բայց իրենց անձնական խառնուածքը , իրենց ես՝ իր սերերով . ատելութիւններով , ճաշակներով շշեածուած ու ցայտուն՝ կ'իրեւայ ու կը տիրէ ատոնց մեջ :

Հեռու եճ անշոշաշ զրականութեան մէջ անձնական խառնուածքն ատրապետումը պակասութիւն ճը նկատեէ . ատիկա՝ տաղանդի ուրիշ տեսակ ճը է պարզապէս . և արտեսափ մէջ կենապնի , ու գեղեցիկ գործեր արտապիրու համար , համանը՝ տաղանդին տեսակը չէ . այլ նոյն ինցն տաղանդը : Կամ իսկ ճիզեր ու նիշեր որոնց համար անձնական խառնուածքը աւելի նպաստաւոր է : Ինչ որ կ'ուզեծ ճանանդին իրենց այնէ , այն է որ Շիրվանզարէ ունի տաղանդի « առարկայական » անոնոյ ճանչցուած տեսակը : Շիրվանզարէ մեր ամսնէն իսկական « իրապաշտն » է :

Ու ընդգրկուած միստեմի ճը արդիւնքը , նոյնատեսակ եւրոպացի վարպետներէ կրուած ազգեցութեան ճը նետեանքը չէ լիք ատիկա Շիրվանզարէի մէջ . այլ ամէն քանի առաջ՝ իստոնուածքի բնածին թերում ճը՝ նմանորինակ խառնուածքով եւրոպական մեծ զրագէւններու , մանաւորապէս ուսու վարպետներում ուսումնասիլութեանքը զրացած ու զրագացած : Անձնական արամալորպութիւններ , որոյ աշխարհայեացը ճը . տիրական նախասիրութիւններ չեն բռնակետեր Շիրվանզարէի գործին մէջ և կեանքն եւ ատիկայի պատիկաներու ճանականար հն , ամենէն պատիկան իր բացարիէ . մերթ չքմեղացոյցիչ արրերերով կ'իրեւայ . ամենին ալ իրեն նկարազըրն արամանութիւնը , իրենց հոգիանութեան ճակատագրական անդամեշտութիւնը կը կրն անձերնուն վրայ . սեփ-ճերմակ հոգիներ չեն որ կ'անցնին այլ գործին մէջ , այլ ժորտեր , խանուորդներ բարիի և չարի , համակրելի՝ իր բարիին չափը գերակի է , ատիկի՝ երբ չափն է տիրապետովը :

Մայրայեղ , արտօսովիր ափապաններ շտաց պէտք չէ փնտուել այլ գործին : Ասիկա ոսմանթիզիդ յատուկ գիծ ճըն է , էականապէս « բանասանդ » խառնուածքներու ծնունդ : Շիրվանզարէ , իր ճըշմարիտ իրապաշտ , —ինչպէս էին և բան դասկաններն ընդհանրապէս , — ցայց կուտայ վիխառուապէս սոլորական մարդիկը , արդինցն Մարդը իր ընդհանրութեան մէջ , սոլորական ամենօրեան Կեանքը , միշտ նոյնը ու տեսնել գիտացըն համար՝ մ'շտ նորու Դարձեալ իր ճշմարիտ իրապաշտաւոր իրապաշտ , շիրվանզարէ :

Անշոշաշ բացարձակ անձնանականութիւնն ան-

հար է . իսկ մերենական օրինակութիւնը արտաքին կեանքին , նեղմնակին ծօս՝ անձնական ուրոյն հուղբանութեան ճը և աշխարհայեացրքի ճը բացակայութիւնը՝ կը յանցին լուսանկարչական արտայացութեան նկ , որ արուեստ ցի կրնար համարուիլ : Խշազգիի ընթերցովը կը նկատէ , ուսամասիրելով ծիրվանզարէի գործը իր անդրզնութեան մէջ , որ այնող կամ քանի ճը ընդհանուր գծեր , հովինակին հոգիկան ձգութեան մասնող . զգուսնը կերծիւն , խարդախութենէն . իմաստախութենէն , կոպիտ շահամդրութենէն , պայմանարարամութենէն , կեղերումէն , խոր գթութիւն գէպ ի ընկնաւածներն ու լրձրագինները , դէպ ի բնութեան և ընկերութեան անարդարութեանց գուերը . սէր՝ ամէն քանի որ բնականունք գեղեցիկ է ու ճարոր : Բայց ասոնց կ'արտաշչուին գործին իր անոր գերազին բուրմունքը . հովինակը ատոնք իր սկզբանները , զարգագետութիւններ ուրուցւուած ձգուած չէ ու ունեցած երբէք . ու մանաւանդ կերպէ այլ զգացութեանց ընթերցոցին ներշնչելու կանխորշ միտումի ճը համեմատ չէ որ նկարած է իր տիպարները . անկողմնակալ է ամենուն համոր : Հոգիրան զիտող՝ ամէն քանի առաջ . կը մանէ իր անձնաւորութեանց ճըրին մէջ , և պահ ճը անոնց կեանքովը կ'ապրի , ամոնց խրաբնչիւրին հոգին կը անգնի , լուսագին պայմանը լիովին կենապնի դարձնենքու նարկային ափապետերու պատկանութեան մասնակիրի կրութիւնը : Ամենէն համակրելի ափապետ իր ակարգութիւնը չի մերկանար հն , ամենէն պատիկան իր բացարիէ , մերթ չքմեղացոյցիչ արրերերով կ'իրեւայ . ամենին ալ իրեն նկարազըրն արամանութիւնը , իրենց հոգիանութեան ճակատագրական անդամեշտութիւնը կը կրն անձերնուն վրայ . սեփ-ճերմակ հոգիներ չեն որ կ'անցնին այլ գործին մէջ , այլ ժորտեր , խանուորդներ բարիի և չարի , համակրելի՝ իր բարիին չափը գերակի է , ատիկի՝ երբ չափն է տիրապետովը :

երերէ չէ գասած մինչեւ «ընապաշտ» կոչուած դպրոցին ծայրագիտութիւնը : Բնապաշտները տեսակ մը հակազաք ուսմանթիվներ եղան . քամի որ կեանքի աղեղ և աղասա կոմերն ի վեր ռանելու մասնաւոր ձգուում մը դրայ կուսարին . ինչպէս ուսմանթիվները կը հախափերէին մարդուն մէջ փսեճը նկատել : Երբամանգաղէ առանց կեանցն ու ճարդը իրականէն աւելի գեղեցիկ ցոյց տարու նկրտող ո՛ւ և է ճիփէն , խոսափած է նաև տեսակ մը վաստառողջ յամառութեամբ կեանցի աղբիւաներուն նկարագրութեան մէջ յամենաէն , որ մերթ՝ բնապաշտներ ուսմանց ծոս՝ պունիսգործեան ծօւեցած է . Երբամանգաղէի գործը էսակինապէս առաջ է . առանց բարոյափառ ըլլարու , բարացցուցիչ ու շինչէ և արդ գործ :

Հասկանափ է որ՝ այսպիսի խամուռած մը և այսպիսի գեղեցիկափական ուղղութիւնը ունենաւորդ Երբամանգաղէ բացուած ըլլայ թասրերգութեան մէջ : Թատրզպաթիւնը գրալինութեան այն ճիւղն է ուր անանձնականութիւնը անհրաժեշտ է : Արովնեալ հայկական ցեղը աւելի անձնական խառնուածքներ տարու հակամէս է . անոր համար է որ մեր հին ու նոր գրականութեան մէջ քնարերգութիւնը՝ արձակ ու ուսանաւոր՝ շատ հարուստ է եղած , իսկ թատերական ճիւղը՝ նախնեաց մէջ անզոյ , իսկ այժմ ամենէն քիչ ճաշկուածներն մին : Հայերը՝ իսկակէս երկու թատրերգակ միայն ունին . Սունդուկեանցը և Երբամանգաղէն . Երբամանգաղէ շարունակած . ընդայնած և կատարերագրուած է ինչ որ Սունդուկեանց ըսկուած էր :

Հասկանալի է նաև որ , այս ձեւով շըրմուած գործ մը ըլլայ մեծապէս այլազան : Ոչ այն մեծ այլազանութիւնը ճիւղի և ձեւի , որպէտ տեսակ մը գրագէտներ կարող եղած են քնարերգութեան ինչպէս վէսիլ , իմաստափարութեան ինչպէս վիշագ-ներգութեան , թատրերգութեան ինչպէս կրգիծներ , հաւասարապէս կենապին և նոր էջեր արագրել . — այլազանութիւն որուն գերազո՞ն վարպետ զերադրյալին կէթէն է : Երբամանգաղէ այլազանութիւնը իր նկարած միջավայրերուն կապարանուն մէջ կը կախանա : Հըթէն Նախորդուառուում պատկեր մըն է Բագուի հաւասարութագակ բանաւորներու կեանցէն : Խործանառուք՝ « գործի մարդոց » հոգին ու բարեցը կը նկարագրէ : Նախուա , մեծ վէս , ծողովրի գուենի խաւերու , արեհատաւորներու կեանցէ . միրուն պարկիւ կին մը որ գո՞ն կը դաւնայ մանմութեան ,

Ծնորիերու բանկարտթեան և ամուսնոյն վայրենութեան : Օր . կէտ . սիրային հոգեբանութեան ուսմանափակութիւն . համարու , ժամանակակից պարծուա Հայու բարբեր . Նորեցից Մէկը . մերօրեան մտածող հայ երիտասարդներու կեանցէն Ար-է-բէն : Վէպ ուր կ'արծարծուի ապահարզանի հարցը . Ֆարին և Ասու , վէպ Պարսիկներու կեանցէն . Տառա-հէրէ ուրէ մածանակիր աքորեալի մը պատճութիւնը . Թանէկին Կոտուն , պատկեր ուր ներկայացուած է հայ ծօր Տայրայեղ հսական սիրոյ կորստարեր հետեւանցը որդույն համար . Զուր Յոյշէր , մեծ վէպ հայ մտաւորականութեան կեանցէն . Խել-է-բէր , հոգեբանական պատճուածը հայ կնոջ կեանցէն : Երշանէ Աբրուսուածը , պատիբը հայ յեղափոխականներու կեանցէն . Քուս , պատճուածը հայ ոչնչականներու կեանցէն . Արուն Դիմաւուէն , մեծ վէպ հայ մտաւորական գրոծիներու կեանցէն . Յուստուք . լունուու գեռատի աղջկան մը եղերական պատճութիւնը . Կըոչ , պատճուածը ուսանողներու կեանցէն . Քուս , ամենասսուար և ամենակարեւոր գործը հեղինակին , ուր նկարագրուած են հայ արդինաբերող . Նոգեւարականը , հայ . թարբ և ուսա բանուորները . հայ մտաւորականը . Թղթակից . բժիշկ , իրաւարան . ճարտարագէտ , են . ինչպէս և ուսա , լինցի , վրացի , թուրք , լեզկի տիպարներ . հերոսուհին ուսու կին մըն է Հայու հետ ամուսնացած , ընդարուած ցեղային խառնուածքի , աշխարհայեցցիք , աւանդութեանց տարբերութեան . Մէլնէս . վէպ , ծեր հարաւատի մը հետ ամուսնացած երիտասարդ կնոջ մը կեանցը . Արքիուր , պատճութիւնը անբախտ , չշանչուած մարդու . Րաւեկի ցաւազին տիպարի մը , ար երգչուաց ճակատագական անբաղութեան մը և իր տիպարուեան բեռին տակ . Ն-է-բնէ , թատրերգութիւն . երշանիկ ամուի մը քայլայուածը կնոջ անուններու առաջ գործած մէկ « յանցանքին » յանկարծական յաստուածով . Ռ-է-բնէ Իբրահիմ . թատրերգութիւն . կին մը որ իր կեանցի պաշտօնական ու ամներդաշնակ մնկերը կը լեէ կենակցելու համար իր միրա անձին հետ . Պարուէ Համուր , թատրերգութիւն . ողբերգական բաղնուած փողապաշտ անխիզ կեղեցը նոր մը ու բարեցը կը նկարագրէ : Նախուա , մեծ վէս , ծողովրի գուենի խաւերու , արեհատաւորներու կեանցէ . միրուն պարկիւ կին մը որ գո՞ն կը դաւնայ մանմութեան , լինցին մներու կեանցէն . Դաշտուէրէ Կերին , ցաջո-

դած հայ հեղինակի ընտանեկան թշուառութիւնը . Զննուո՞չ ունչը , զբէսներու կեանքէն . Եւշոյքնէր , պատմաւածք հայ լրասեն կեանքէն . Ասէւ-ինէր լոյց . թատրերգութիւն հայ վաճառականներու կեանքէն . Կործանառուծը . թատրերգութիւն որ ծահօթ է Անահիսի ընթերցողներուն . Արժուածէ . սիրային տուած ճը , գեռ չներկացուած և անտխի . Հորլութն . կասակերգութիւն հայ « Էկսպրոպիրատոր ներու կեանքէն , նեխակւ ասոփակ և գեռ չներկացուած » :

Անցեալ տարի . Թիֆլիս Դուռ թիրել անտրագործէն կը մեղադրէ Շիրվանզադէն թէ իր երկերը միօրինակ են , զինաւորապէս հայ պորժուաներու կեանքէն ներշնչուած . և ձանաւորապէս ձանանանիշ կ'լնէր անոնց մեջ՝ Հայոց ազգային յեղափոխական ներկայ կեանքին վերաբերող զրուածներու պահապ . վերշերա , Թիֆլիս Հորդոննը . հաճակութիւնը խօսկով Անահիսի մէջ երեցող Կորժանառչի մասին . կ'ենթաղործ որ այդ դիտուութեան արդինքն եղած ըլլայ այս խառը . Նախ , մեղադրոնք բացարձակաւէս անհիմ էր . Շիրվանզադէ դործը . ինչպէս փերեւ յիշուած աճրոցջական թւուը ցոյց կուտայ , մանէնէն ալլազանն է որ մեր մէջ երեցած ըլլայ . յետոյ՝ նոյն խոկ եթէ Շիրվանզադէ իր գործին երեկը նիւթ առած ըրլար մեր յեղափոխական կեանքը , անիմաստ պիտի ըլլար ասիկա իրեն մեղադրել . Ֆլոպէր անազին զրագէս ճըն է . թէպէս՝ օրինակի համար՝ բանորիներու , չքաւոյներու կեանքը նկրտագրելով չէ զրագած : Բայց միշշ չէ Հորդանան ենթարրութիւնը . Կորժանառուծը գրուած է Փործի յօդուածին երեւումն տարի ճը առաջ . Թիֆլիս զրիւած՝ ներկայացուերու համար , բայց կարելի չէ եղած ներկայացներ Շիրվանզադէ . իր գրագէս ճը որ . ո՛չ

* Շիրվանզադէ գրուածներէն ուստիրէնի թարգմանուած են Համեմատակները .

Նամուս , Օրիորդ Լիքա , Ֆարզմա եւ Ասադ , Ֆանենինեց ասիք անցած , Խանկացին կապանէ , Արևի Իմելանինան , Ֆարզմար :

Եթիսիք Քրանսերէն թարգմանութիւնը լոյց կը տեսնէ ի մօտոյ . Փարբիդ մէջ : Վերջին պահուած՝ Մշակ՝ կը հաղորդէ մէկ ուսու բանասեակցուէր կոպակէլլա Գրինենսկայա և Լեւոն Գրիգորեան ուսուերէնի կը թարգմանեն Պատուի Համարք . որ պիտի ներկայացուի Փեթերպարիք թարունին մէջ նոյն խաղը թարգմանուած է նաեւ Քրանսերէնի և յօյ կայ ներկայացուի փարփցան թարգմանի մէջ :

իր ազգային դրուծէ . իր որոշ կուսակցութեան ճը պրօշակիր . այլ իր նագերան - փեղարուեսուողէտ՝ պիտի նկարէր միւր ազգային - յեղափոխական կեանքի ճգնածանը . հասկանայի է որ շատաբերու պէտք ճը չունեց այդ բարր . զեռ տաք . շփոթ հոգերմանական կարութեան հանդեպ . ու երբ մաման եկած համարեց այդ ինիթն ալ ձեռք տանելու . տուա պատիք մը՝ առարկայական և անկողմանակուլ ու հայ փարժապատակաւոր . հայ ազգակը - յեղափոխամանը , հայ ընկերագրական . միշագանականին - յեղափոխականի և հայ անիշխանականը նկարուած են հաւատարմութեանը . իրենց միշշ պատկերով . ամէնքն ալ՝ իրենց տեսակիտով՝ տրամադրմանակն և ադիմ . բայց յուսած բերելով տուածը և բառով՝ իրենց տարրերութեանց բաղաստնով . այնաեղ կը պակսի միայն հայ ընկերագրական-ազգակըը . — որ ստական , աւա՛ղ , շատ ուժեղ և շատ քատային ողբ կատարեց :

Շիրվանզադէի ոճը պարզ է . բնակնամ , բատոկ , ծշգրին : Քնարերգական ինիգան ուղացներով . նը-կարչական հարուստ երանգներով . յեղուական նըրբաւ թիւններով չէ որ կը բնորոշուի ան . իր յատկանին է ամրաթիւնը . լիութիւնը . բնակնամութիւնը . կառապայտէ . պարզորէն և անդրդշապէս . ինչ որ կ'ուզէ արտայատել . Ոչ մէկ աւերորդ զարդ , ոչ մէկ ճռուութիւն . Բայց և վայելուց է ան և շնորհակ՝ երեւ պէտք է : Նկարագրութիւնները պատկերալից են , փափուկ ու ծուծկալ պատկերներ . երբէք ան-միշշ ; Հոգերանական կացաւթեանց արտայայտիչ կոտորները՝ նըրերանգ , քնքուշ , առանց նրբամբութեան և անպէս մանրամասնութեանց մէջ ինալու . Ակուն ուր մողմոցական տարրը տիրապեսող է , ունին կենդանութեան կը նպաստէ մեծապէս :

Սար համար է որ այդ ոճը ունի , անձնաբարձր աստիճանավ , յուգելու կարողութիւնը : Շիրվանզադէի զայտնութիւնը . թէպէս երեկը ներդինըց չի ցուցացրէ . չի փուր անարկի կերպով . շատ խոր է և անկեղծ : Իր գործին մէջ կան էցեր . — ինչպէս՝ օրինակի համար՝ Ս-քինէ մէկ քանի տեսարանները . Յառա-ժուքը զմայիկի վիպակին շատ ճը կտորները . և մանաւանդ Արդուուր , ըստ իոն՝ Շիրվանզադէի զուփարձոցը . և մին ճարգիկային գրականութեան ամենէն անձնակ արտադրութիւններէն . — անձնար է կարդալ առանց արտասուելու :

* * *

Երեսուն տարիէն աւելի է որ Շիրվանզադէ իր
A.R.A.R. @

առաջին գործը հրատարակած է : Բոլորեւէ յետոյ հարուստ ու հզօր զրակն գործունեցութեան այդ երկար շրջանը, ուրախութեամբ կարելի է նկատել որ ան, իր տաղանդին լիսիր հասունութեան մէջ, աւելի առողջ և բնուուն քան երրէք. կը շարունակէ իր գործ և դեռ երկար ատեն կարող է շարունակել: Եյսպիս գործիչ մը հանդէպ հայ ժողովուրդը պարտական է համարիսաւոր ցոյցով մը իր յարգանքն ու երախտագիտութիւնը յասնել: Տարի մը առաջ, կովկասեան մէկ քանի շրջանակներու մէջ խօսք կար Նիրվանապէտի յորեւեանը տօնելու. բայց այդ ժրագիրը շրականացաւ տակափն: Թերեւս ատոր պատճառ եղան այն լքումը, ախրութիւնը զոր հայ ազգին ցաւերով. գտանգներով, սուգերով լիցուն կացութիւնը ծնեն շատերուն ազգած է: Լումը միշտ դաստապարտելի է: Իր բոլոր ցաւերուն ու սուցերուն մէջէն, հանդէպ բոլոր վանեցներուն, մեր ցեղը պարտաւոր է իր կենդանի և ուժեղ ըլլալն ապացուցանել ինքնինքին և ուրիշներուն. և ի՞նչ լաւոգոյն առիթ այդ ապացուցը տալու քան տօնելով իր ամենէն ատանդաւոր ներկայացուցիչներէն մէկուն զործը՝ փառաւորել իր իսկ մտաւոր զօրութեան, գեղարւեասաւկան կարգութեան ծաշակենան երեւունութիւնը: Խանկալի էր որ կովկասեան հայ ճամուլը և Նիրվանապէտի ուսուահայ եղացրակիցները, ընէին ինչ որ կարող են և պարտական են, փութացնելու Նիրվանապէտի յորեւեանին կատարումը: Տաճկահայ հասարակութիւնը, ո՛ ճանաւրան Արէշեան Արէշեան խումբին յաղթական պտոյտէն ի վեր՝ Նիրվանապէտի բազմաթիւ հիսցոցներ կը հաշուէ իր ծոցին մէջ, անշուշտ մեծ խանդավառութեամբ պիտի ճանանգիլ այդ գրական-աղքաղին տօնին, — և նոյն իսկ՝ եթէ մեր ռուսահայ եղացրները եթէ չշտապէն սարեկի յորեւեանը, կը զախնած որ թրքահայ ճառարականութիւնը անոր նախանձենութիւնը ինքն իսկ առնելու փորձուի: Թող սարեմն չուշնայ այլ ևս այն օրը, ուր հայկական մեծ ընտանիքը, իր ամէն զասակարը, զալոցցի կամ աշխարհայեացքի ներկայացուցիչներով, պիտի հաւաքուի՝ ճոտաւոր խրախնանը մը մէջ՝ տօնելու իր ամենէն փառաւոր զաւակներէն մէկը:

ԱՐԵԱԿ ԶՈՊԱՆԵԱԿ

ՖԱ

Հուռ սենեակիդ մթնումն անշուք
Նստած է նա հսկելով քեզ,
Ու տիրագին ու անշըռուկ
Նայում վըրադ ինեղձիկ մօր պէս :

Եւ իր աշեքերն անհօ՛ւն տըխուր՝
Ուր արցունքի հետքե՞րը կան՝
Քո նայելիս ժպտում են իոր
Խչչէս հիւանդ արեւն աշնան :

Բայց ո՞վ է նա՝ այդ տրամագին
Մաերիմը խե՞ղճ, անծանօթ...
Գուցէ քեզ շա՞տ կարօս մի կին
Իր ըստաւելն է զրկել քեզ մօտ...

Նըրա անունն է մենութիւն .
Կեանիքի վերջին լուռ այցելուն .
Նոծու ըստեր պիտ' հագնի նա
Ու գայ թէքի շիրմիդ վըրա :

* * *

Մա՞նըր մի ձեռք քաշում է լուռ
Էսութիւնը գէպի իրան,
Մա՞նըր մի ձեռք՝ գէպ' ինձ մեկնած՝
Մի յաւերժող մե՛ծ լլուութեան :

Ու ըգիտեմ ո՛ւր է քաշում
Մա՞նըր, հասասա՛տ պողպատի պէս...
Նըրա հրզօր ճիրաններում
Ճըլմրւած ենք կամքըս ու ես :

Հըսկայ մի գանկ տիեզերեան
Իր բերանից մթնաըստեր
Փըշում է խուլ քամու նըման
Մի բառ երկար, թոյլ շըշուկներ...

Ու լլուում եմ, լլուում, տիրում,
Չեմ հասկանում այդ բառն անձայն,
Մինչ ծալում է, ծալում վըրա
Թէւր մի խո՛ր յաւերժութեան...

ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃԵԱՆ

ԺՐԱՅՐ